

Կամզենին անողն՝ որ գայ վճարէ զոր
արած լիի : || Ը թէ զենին անողն մե-
ռեալ լիի, նայ յնչիցն առնուն՝ ողոր-
կեն զենն զինչ արած լիին . ու թէ յերբ
յիմաց լիի իրանց || ծիլիանց 'ի || ծիլն՝
մինչ 'ի տարին չղըրկեն զենն կմանաւ-
ղըն, ինչ || ծայեցիք կան յերկիրս՝ բըռ-
նուին, որ վճարեն զենն զոր արելն ին
|| ծիլանքն մեր բնակչացն . զոր կեցնվի
'ի դարպաս, և իրենք իրեցեալ՝ բնա-
կիչքն || ծիլիանքն, որք են || ծիլիան,
|| ծիլիանի որդիք, որք են և որք գալոց
են, բռնած լիին, պահել ընդդեմեզ
հաւատարմատութիւն, և յետ մեր
ժառանգաւորացն, յիմայ և յայսկից
'ի յետ ըղորդ և անարատ սէր և հա-
ւատարմատութիւն իւրեանց ամե-
նայն կարողութեամբն 'ի ծով և 'ի
ցամաք, մեզ և մեր յերկիրս, ամէն ժո-
ղովրդեան յոր տեղ որ գտնվին, իւ-
րեանց ամէն կարողութիւն հաւա-
տարմատութե առանց ամէնազգ խա-
բէութեան : Հայսմհետէ չունի ոք իշ-
խանութիւն 'ի թագաւորութեանս
մերոյ ամենայն հնազանդեցելոցն 'ի
մեծամեծաց մինչ 'ի փոքունս՝ մերոյ
իւագաւորական բարձր հրամանիս
հակառակ և կամ ընդդիմակաց կալ,
կամ փառաւոր և սիրեցեալ բնակչացն
|| ծիլանոցն ուժ և կամ նեղութիւն
առնել, կամ իրմէնցնէ աւելի հարկ
կամ իրաւունք պահանջել . այլ մնասցէ
հաստատուն ամենայն մի ըստ միոջէ
որպէս վերոյ ենք չնորհել, առանց
հակառակելոյ ումեքէ . վասն որոյ
պարգեցաք իւրեանցն զմեր բարձր
շքեղս և չնորհաւոր բրվիճն՝ . և յա-
ղագս առաւել հաստատութե ձեռ-
նագրեցաք մերով || իւագաւորական
բարձր ձեռնագրեաւս, և կընքեցաք
արքունական ոսկի վուլովս՝ 'ի փառս
անեղին || ստուծոյ . ամէն :

Պարեցաւ 'ի թվականութե մար-
դեղենալոյն . Պարիստոսի յուսոյն մե-
րոյ ՌԴՃԼ . 'ի Հայոց մեծաց թուիս

1 Գուցէ սիրեցեալ :

2 Արտօնութիւն : Խոտալ . Privilegio.

3 Կնիք : Լու . Bulla.

ԶԶ . 'ի յընիքոնիս Հոռոմոց մէ . և
յամսեան նուեմբերի իու . 'ի ջանլե-
րութեան . Յանէսիրիցանց և արքայ-
հայրութեան || ասլի ծառայի լ'ստու-
ծոյ և չնորհողի այսմն վերնոյ գրեալ
պարգեացս :

Ք ԼԵՒՐԻ ԹԱԳԱՒՈՐ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ :

ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳԵՐ

Ի ՆՉՊԵՍ Քաշուածքը կամ պատկե-
րը կենդանութիւն կուտայ պատմու-
թեան, այսպէս ալ երգը . վասն զի
երկուքն ալ բանաստեղծութիւն են .
և ազգային պատմութեան աս կեր-
պով կենդանութիւն տուող պատկեր-
ներն ու երգերը որչափ որ հին ըլլան,
այնչափ ալ աւելի ախորժելի կ'ըլլան
ազգասիրաց : Ի հա աս գիտնալով
մենք ալ, օրագրիս մէջ փափաք ցըցու-
ցեր էինք ազգային ռամկական երգեր
ունենալու որ հրատարակենք, ու
մասնաւորաց քով գրեթէ անձանօթ-
թաղուած գանձերը՝ կերպով մը հա-
սարակաց վայելելու հարստութիւն
դարձընենք : Ի մեր փափաքին ինք-
նայօժար բարեսրտութեք կատարող
ու զօրաւոր գործադիր գտանք ազնիւ
և ուսումնական պարոն Պալուստը
Ծ իրմազանեան || արդանեանց, որ
ծննդեամք հին Պուղայէն ըլլալով,
և հիմակ ալ իր հայրենեացը սահ-
մաններէն շատ հեռու չգտնուելով,
այսինքն Տիկիս, քանի մը ազգային
երգեր հաւաքեր ու մեզի խրկեր է,
խոստանալով որ ուրիշ ալխրկէ հետ-
զէտէ : Ի ենք հոս հրապարակաւ
մեր չնորհակալութիւնը յայտնելէն
ետքը, ահա ան երգերուն մէկը կը
հրատարակենք, և կը յուսանք որ
ազգասէր ընթերցողք ալ իրենց գո-
վեստին և չնորհակալութեանը ար-
ժանաւոր համարին զինքը :

1 Առենագպրութիւն : Գ.Ղ. Chancellerie.

Ի՞ս երգին շարադրողն է Այտեփան
վարդապետ՝ Լախավկայի վանքէն .
պարոն Գրալուստն ալ նոյն վանքին
մէջ գտեր է ասոր օրինակը : Լախա-
վկայի վանքը հին Պուղայի Շամբ
անունով գեղին քովն է , կ'ըսէ , և եր-
գին շարադրողը՝ Պուղայեցւոց Իս-
պահան քշուելուն ժամանակակից ,
ու ինքն ալ ջուղայեցի կ'երենայ՝ զուր-
ցուածքէն : Խրգին նիւթն է ողբայոց
Պարսկաստանքշուելուն վրայ՝ 1605^թ,
Պարսից Շահաբաս թագաւորին
հրամանաւը :

Ական քեզ Հայոց խեղձիկ ժողովուրդ՝,
Ցիրուցան ելաք անմեղ անխօրհուրդ ,
Գերի գնաման աք դէպ ՚ի խորասան ։
Քաղցած ու ծարաւ , տկոր թշուառական :

Խարիւր ու խազար ցաւի դիմացաք .
Ձեր քաղցրիկ երկրէն ոս գուրս չըդըրաք .
Խիմի ձեր խօր մօր գերեզման թողաք ,
Տըներն ու ժամը ուրիշն տուաք :

Էս սիրուն դաշտերն , մեծ մեծ քաղցըներն ,
Քաղցրիկ ջըրերն , ձեր չէն գեղերն ,
Ումն աք թողման գուք որ գնաման աք ,
Էսպէս կը լընի որ մոռանում աք :

Վախում ամ էնպէս մոքերնուցդ ընկնի ,
Ինչքան որ ողջ աք՝ մոքերնուդ չընկնի .
Բարի 2 ձեր որդւոց թոռանց պատմեցէք .
Էսպէս խայրենիքն քանդած թողեցիք :

Մասիսի անունն , Նոյայ տապանի ,
Արարատ դաշտի , սուրբ էջմիածնի ,
Մեր խոր վիրապի , սուրբ Գեղարդ , Մուղնի³ ,
Չմոռանան մինչի օրն դատաստանի :

Ազըս կուրանար , շլնքըս կոտրուէր ,
Խեղճ հայաստան , քեզ էսպէս շքեսնէր ,
Թէ մեռած էի , ինձ երանի էր ,
Քան թէ կենդանի՝ ազըս բաց տեսնէր :

Խրկրորդ տան խօսքերը շատ սրտա-
շարժ են , ու ամէն մէկ տողը նշանա-
կան . վասն զի անցեալնեղութիւննե-

1 Ուրիշ օրինակ մը՝ Ասդահոն :

2 Գոնէ . պարէ :

3 Էջմիածնայ մօս՝ Կարբի գեղին արմելեան
կողմը գեղ մը կայ՝ Եւլուրդ կամ Եւլուրդ անունով .
ասոր քովք աաենով վանք մը կայ Եղեր . որ հիմա
աւերակ է , և հոն կը պահուէր , կ'ըսեն , Քրիս-
տոսի գեղարդը . անոր համար վանքն ալ՝ գեղն ալ
Սուրբ Գևորգ ըսուեր են , ու եաքը Եւլուրդ : Իսկ
Մուշնի կամ Մուշնա սուրբ Գերդ՝ ուրիշ վանք է
առջնին մօս՝ Արագած լերան ոսպը :

ըը , հայրենեաց քաղցրութիւնը , ծնո-
ղաց յիշատակը , շինուածոց ու եկե-
ղեցեաց գեղեցկութիւնները բոլորը
մէկէն միտք կը ձգէ :

Չորրորդ տան խօսքերն ալշատ ազ-
դու և զօրաւոր են՝ ցաւագին ու յու-
սահատ սրտէ բխած : Խսկ վերջի տու-
նը շատ գեղեցիկ ու բնական ձգած
է , որ բանաստեղծը իրեն հայրենեաց
խեղջութիւնը ինքիրեն մտածելով
կ'ողբայ , ու կարդացողին սիրուը կը
շարժէ :

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Լուսակ :

Որպէս կունկունք ըստրիմոնեանք ընդ նըսեմ
Զայն տան ընդ ամպս ՚ի յերկնաչուն տարադէմ ,
Մինչ ՚ի թօնից հարաւայնոց փախըստեայք
Կը ընչեն ճախր առեալ ՚ի զուարիթ աղաղակ :

ՎԱՐԴԱԼ . Ենէնկ . Ժ :

Հիւ ատենէն ՚ի վեր աս թուշու-
նին վրայ շատ բան խօսեր են բանա-
ստեղծներն ու բնապատումները՝ իրեն
այլ և այլ յատկութիւններուն հա-
մար :

Լուսնկը միշտ բազմութեամբ կը
բնակի , ու ամէն տարի բազմութեամբ
Ճամբորդութիւն կ'ընէ . իրեն կերա-
կուրն է որդ , ՃՃի , ձուկ , գորտ և
հունտեր : Խիստ բարձր տեղուանք
կը շինէ իրեն բոյնը դալար խոտելով .
ու թէ որ բարձր տեղ չգտնէ՝ ծիլե-
րով ու չոր խոտերով կը շինէ : Ձայ-
նը խղղուկ՝ բայց զօրաւոր է . քանի
որ պղտիկ է՝ միսը ախորժահամէ , ու
պղտիկուց բռնուածը դիւրաւ կ'ըն-
տանենայ :

Շատ տեսակ է կունկը . և գրի-
խաւորն է հասարակ տեսակը որ Ա-
սիա , Խրոպա ու Աքրիկէ կը գըտ-
նուի : Աքիկայ աւելի տղմային ու
բաց տեղեր կը բնակի : Օարմանալի